

ուան յանձնեցին վերջնականապէս: չարութիւն:
 Ո՞վ էր այդ Հայ մտաւորական
 Սուրբը եւ ո՞ր պիտի յանգի այսքան (վերջ)

ԿԻՒՐԵՂ ԽՐԱՅԵԱՆ

— 00 —

Ի Մ Ե Ր Գ Ս

— 00 —

Հօրս յիշատակին

Կեանքի մըռայլ էջերէն կուգամ,
 Ողջո՛յն ձեզ, գրկանքի ո՛վ անպարտ հերոսներ.
 Կարօտ հացի, անօթի, ծարաւ,
 Յեխով քրջուած, արեւով խանձուած՝
 Դուք փողոցի հիւանդ լակոտներ.
 Պատուած կրծքեր, քաւամած աշտեր,
 Ողջո՛յն, ողջո՛յն ձեզ, մայրեր:

Գինետուներու սեմերէն կուգամ,
 Ողջո՛յն ձեզ, գինով եղբայրներ.
 Անտրտունչ ցաւի մոխիրով խամբած,
 Դուք, բաժակի ո՛վ հակ գլուխներ:


Հանրատուներու ամօթէն կուգամ,
 Ողջո՛յն ձեզ, խաբկանքի ո՛վ լքուած բոյրեր.
 Ծանրացող խղիճ լուտանքը ծրարած՝
 Այգականչին դուք մարա՛ծ ջահեր:

Բընութեան շքեղ գանձերէն կուգամ,
 Ողջո՛յն ձեզ, պարտուած բանաստեղծ եղբայրներ.
 Մոլորած կեանքի մըշուշին մէջէն
 Դուք արեւատես մանուկի աչքեր:

Խաղաղած կրքի գարունէն կուգամ,
 Ողջո՛յն ձեզ, իմաստուն, ալեհեր հայրեր.
 Բարձրացող ծովու գայրոյթին ընդդէմ
 Դուք խարբսխած ո՛վ հսկայ նաւեր:

Մարդկութեան մըռայլ ալքերէն բղխած,
 Կեանքս է խոցուած, հոգիս լուսապանծ,

Աչքերս են խաղաղ, շրթներս բարի,
 Եւ տիեզերքս սրտիս մէջ գրկած՝
 Եկեր եմ պալատիդ դռները կը թակեմ.
 Ընդունե՛ դուն զիս, ո՛վ Հայր երկնաբնեմ:



ՕՐԵՐՈՒՆ ԱՏՈՒԵՐԸ

Խորունկ խորհուրդ մ'ունենալ եւ գայն կըրել յաւիտեան
 Հոգիիդ մէջ ու խորհիլ արարքներուդ մեղկութեան
 Հետ կուտակուող ամօթի մուրհակներուն ահաւոր
 Ու յօրանջել մեղապարտ ապշութիւնով գլխիկոյր:

Խորունկ խորհուրդ մ'ունենալ եւ ուշադիր իր ձայնին
 Դիտել աշխարհը երբեմն ու իրերն ալ միասին
 Եւ զարմանալով շրջաբաժնի խելագարիլ անվրդով
 Ու մեղութեամբ նենգերիլ ամբոխին մէջ բիւրաւոր:

Խորունկ խորհուրդ մ'ունենալ եւ գայն դըրած սրտիդ քով
 Համայնին մէջ ունկնդրել, լիահագագ, դող ի դող,
 Հո՞ծ նըւագներ խորահունչ դաշնակութեամբ հոգեթով
 Ու մընալ լուռ, սրտախանձ, մէկ ա՛յլ կեանքի երկունքով...

*
 **

Ինչո՞ւ, աւա՛ղ, ուզեցի ես երագով մենանալ,
 Աշխարհն իր տեղը ձրգել եւ ամէն ինչ մոռանալ,
 Ինչո՞ւ, աւա՛ղ, ուզեցի համբոյրով մը խօլական
 Այրել հոգիս խորհուրդի կըրակներով սրբազան:

Երբոր այսքան ցաւ ունէր որոնումը ծարաւի,
 Ճամբաներու փոշիէն ինչո՞ւ ոտքերս այրեցի.
 Կապարագոյն երկնի տակ տեսայ մարգոց կարաւան,
 Որ կ'անցնէին հեզներով փաղցի հարուածը դաժան:

Չէի՞ր կընար, ո՛վ խենդ սիրտ, տրուած բանով գոհանալ
 Եւ աչք գոցել ներմըկող տեսիլներու բիւրածալ.
 Ծունկերուդ մէջ փիչ մը ուժ եւ աչքերուդ լոյս խոնարհ՝
 Պիտի արդեօք չըբաւե՞ր ունայն կեանքի մը համար:

*
 **

Քանի նամբաս շեղել ուզեմ, նըպատակըս նոյն կը մընայ,
 Քանի իբրմեմ ջերմ արեւէն, ծարաւըս միշտ նոյն կը մընայ.
 Որքան ալ աստղ բլլամ գողցած, երկինքը միշտ նոյն
 կը մընայ.

Մահուրնէ վերջ յաղթանակոյ կ'ուզեմ որ Սէր- Աստուած
մ'ըլլայ :

Կը բըռնկիմ նըման կայծի
Երբ դիմացն եմ ես անհունի :

Ո՞վ է կանգներ վըրանն այս կոր
Եւ գայն պններ բիւր աստղերով,
Որոնք իրենց նըշուլումով
Սարսուռ կուտան հոգւոյս մոլոր :

Ո՞վ է դըրեր նըւզն այս խոր
Անեզրութեան ծոցին մէջէն,
Որ հովերու ահեղ շունչէն
Կը թրթըռայ յաւերժագոր :

Կը բըռնկիմ նըման կայծի
Երբ դիմացն եմ ես անհունի :

Գիշերն ահա, յեղակարծ,
Միջոցին մէջ
Ըստուերային, լուսակարկաս
Քօզն իր փըռեց
Եւ լիագոր տիրապետեց :

Լեռներ հեռուն ուրուանըման
Անշարժացան .
Միայն հովն է որ անկաշկանդ ու խօլական
Աըշաւին մէջ մերթ մոլեգին կը մտրակէ
Եւ երբեմն ալ
Ծաղիկներու բոյրեր գողցած՝
Խաղաղ, անչար, կը հառաչէ .
Կը ննջէ ծովն, հողը կարծես երկունք կ'ապրի,
Այնպէս խոր է ու վեհաշուք՝
Լըռութիւնը որ աստղերէն վար կը մաղուի :
Ու գիշերը մինչ կ'երկարի

Երկիւղալի,
Կը գգամ, ընդոստ,
Թէ սիրտս այնպէս կը մըրըրկի,
Որ համայնը մէջըս մըտած
Մեծագորգորդ կը խըլըրտի :

Մօտըս եկուր, հոգի՛ս տրտում,
 Ու դուռըս բա՛ց Անծանօթին.
 Գեթեթկրի մէջ ապրինք նորէն,
 Մոռնանք կեանքը բոլորովին:

Երագանքի մոմը վառէ՛
 Ու խոհերուս մութը ցրուէ.
 Ունայնի մ'ալ տեսի՛ն առաջ
 Դուն իմ սիրտըս պատմութեանէ՛:

Ըզգո՛յշ, հոգի՛ս, ո՛չ մէկ աղմուկ.
 Գիշերի մէջ պէտք է փայտն,
 Լըռութեան հետ եղբայրացած՝
 Մենք աստղերու ցամքան գտնենք.

Ու երթանք հոն ուր լոյսն առատ
 Հացի մը պէս կը բաշխուի,
 Եւ երկրնքի հետ հարագատ՝
 Մտնենք պարտէզն հին Եդեմի:

Օրօրէ՛ գիս, ֆաղցրահնչիւն
 Նուագներովդ, առանձնութի՛ւն.

Դու օրհնութի՛ւն ու բալասան
 Մըռայլ հոգւոյս հալածական:

Կըռուէ յետոյ ի՛նչ պարտութիւն,
 Կոտորոզ գէնքի ի՛նչ խոր շաչիւն:

Տե՛ս վերքերըս ամէն կողմէ,
 Գիշերն ինձ տու՛ր, դուռը փակէ՛:

Տուր ինձ գիշերն համայնական,
 Գրկեմ երագս ու հեկեկամ:

Աւերներուն վըրայ կենամ,
 Ճաշակեմ ցաւս իմ դառնահամ:

Օրօրէ՛ գիս, ֆաղցրահնչիւն
 Նըւագներովդ, առանձնութի՛ւն:

Քաղցր անուրջ ու լոյսի փունջ ու մուշկի բոյր,
 Որ կը շնչէք, կը քրքրոսք ու կ'ուզէք որ

Անեղծ ըլլան իմ խորաններս ու խնկելի,
Գիտէ՞ք արդեօք ո՞րքան դառն է կեանքն ու յոռի:

Ու հոս ու հոն, խաբուած սէրեր, կատաղութիւն.
Եւ երբեմնի անդնդահունչ մահուան գանգիւն.
Կը յարձակիս, քայլիդ առաջ կոյտ կոյտ անիւն.
Հարկ է նահանջ. օ՛ն, մի՛շտ առաջ. արե՛ւ, ողջո՞յն:

Զարթի՛ր, սի՛րտ իմ, ցաւըդ օրհնէ՛, ժպտէ՛ բարի,
Փոխան կրքի, ատելութեան եւ անէ՛ծքի.
Տե՛ս, կը սիրեմ՝ ոսկեկոհակ յանուն լոյսի,

Յանուն մէկ ա՛յլ վերարթնութեան ու կեցցադի:
Ո՛ր՛վ իմ անուրջ, ու լոյսի փունջ, ու բոյր մուշկի,
Գիտէ՞ք արդեօք ի՞նչ փափկութեամբ ձեզ հիւսեցի:

Պէյրուք

ԳՐԻԳՈՐ ԿԻԻԼԵԱՆ